

կաթիլներու նման երկրիս երեսն եղած մարմնոց վրայ նստիլը , յօշ կ'ըսուի . բայց բուն ցողն է երկրէս վերացած տաք շոգիէն ձեացածը , որ երկրիս երեսը շօշափող օդոյ խաւը պաղ գտնելով կը խտանայ , ու բարակ մաշկի կամ պղտի կաթիլներու ձեռով մարմնոց մակերեւութին վրայ կը նստի : Այրբ արեւը մարը մտնելու վրայ է՝ ցողը կը սկսի , բոլոր գիշերը կը շարունակէ , և ինչուան արեւուն ելելը կը տեէ : Կախ երկրիս երեսը կը սկսի , կամաց կամաց կը բարձրանայ ու կը հասնի որոշեալ բարձրութիւն մը , որ անձրեւներէ ետեւ եկած գիշերներն աւելի է , ու չոր օրերէ ետքը եկող գիշերները՝ նուազ : Ինչպէս բարձրութիւնը , այսպէս ալ ցողոյ քանակութիւնը կը տարբերի ըստ եղանակաց . գարունն ու աշունը աւելի է համեմատութեամբ ամարան :

Ի՞այց որպէս զի ցող իջնէ , պէտք է որ օդը խաղաղ ու հանդարտ ըլլայ և երկինքը պարզ , կամթէ ամպոտ չըլլայ : Այթէ օդը շարժման մէջ է , կամթէ հով ըլլայ նէ , ցող չիջներ . վասն զի հովը օդոյն մէջի շոգին կը ցրուէ ու կ'առնու կը տանի և թող չտար մարմնոց երեսը նստելու : Կոյնապէս ալ թէ երկինքն ամպոտ է , ցող չիջներ . վասն զի օդոյն և մարմնոց պազումը կ'արգելուի : Ի՞սոր համար է որ ծածկի տակ կամ ծառերու տակ գտուող մարմնոց վրայ ցող չնստիր . ինչպէս թէ որ բաց դաշտի մը մէջ ցիցերու վրայ լաթ մը կամ կապերու մը փռենք գիշերը , առաւօտը կը տեսնենք որ բոլոր չորս դին ցողով ծածկուեր է , միայն այս գոյցուած տեղս չոր է : Այս պարզ և միանգամայն կարեւոր փորձս մեզի կը ցուցընէ թէ ինչպէս մէկ պարզ վրան մը զմարդս կը պաշտպանէ գիշերային ցրտութենէն և խոնաւութենէն , թէ ինչպէս առանց անոր ալ կրնայ մարդ ծառերու տակ ապաւինիլ , որ իրենց տերեւներովը զինքը կը պաշտպանէն : Կոյն կերպով կը պաշտպանենք նաև նորաբոյս տունկերը եղէտէ , որ ուրիշ բան չէ բայց եթէ սառած ցող . վասն զի բարեխառնութեան իջ-

նելովը կամ ցրտութեան աճելով՝ մարմնոց վրայ նստած ջրոյ շոգին հեղուկ վիճակի մէջ չկրնար կենալ , հապա սառուցի ձեւ կ'առնու : Այս եղեամբ գարնան ժամանակ նոր ծլած տերեւներն ու ծաղկըները կը չորցընէ , և աշնան ժամանակ անոնց տնկական գործուածքը կ'այլայլէ :

Յօղը շատ օգտակար է բուսոց աճմանը , վասն զի անոնց հարկաւոր ջուրը կը մատակարարէ և անձրեխ պակասութիւնը կը լեցընէ . ցորեկուան տաքութենէն վատած բուսոց կենդանութիւն կու տայ և անդադար նոր սնունդ կը ճարէ անոնց , զոր մթնոլորտէն կ'առնու . անոր համար պտղատու ծառերուն պէտք է հինգ վեց ոտք բարձրութիւն տալ ու Ճիւղերը ցրիւ բռնել . ասով աղէկ արեւ կը տեսնեն , օդոյն մէջ առատ ջերմութիւն , առատ սնունդ ու առատ ցող կը գտնեն , և պտուղներն ալ աւելի լաւ ու շուտ կը հասնին և խոշոր կ'ըլլան : Այսկէ է այն ընդհանուր սովորութիւնը Աւրոպայի հիւսիսային կողմանց պտղատու ծառերը և որթերը կարծ բռնելու , ինչպէս է նաև բոլոր Կաղղիա :

## ԽԱՌԵՆԱԿԱԼԱՆ

### ՕԳՏԱԿԱՐ ԳԻՒՑԵՐ

Տղրուկ՝ <sup>1</sup> փակցընելու նոր կերպ :

Ամենքը գիտեն թէ ինչ դժուարին ու աշխատալի բան է , մանաւանդ ձմեռ , տղրուկ փակցընելը , մասնաւորապէս մարմնոյն ախտայեալ մասին վրայ : Ահաւասիկ նոր ու գիւրին կերպ մը տղրուկ փակցընելու թէ շուտով և թէ ուզած կիտիդ վրայ :

Տղրուկ փակցընելէն առաջ , մարմնոյն նոյն մասին վրայ պէտք է մանախոյ՝ սպեղանի մը դնել ու թողուլ մինչեւ որ հիւթեր ժողովին , ետքէն այն սպե-

զանին վերցունելու է և աղեկ մը մարմնոյն նոյն մասը սրբելէն ետե, պղտի գաւաթով մը տղրուկները վրան դնելու է : Այէկէն զրեթէ ամենքն ալ մորթը կը ծակեն ու շուտ մը կը փակչին, և ուժով ու կարգէ դուրս երագութեամբ կը սկսին արիւնը ծծել :

Այս կերպիս օգուտներն են, տղրուկները ամենքն ալ զրեթէ կը փակչին և շուտով, ու քիչ ժամանակի մէջ շատ արիւն կը ծծեն, և երբ կը փրթին՝ արեան վազքը աւելի յորդ է և երկարժամանակեայ, վասն զի նոյն տեղւոյն վրայ շատ հիւթ ժողովեր էր :

Տղրուկ աձեցընելու կերպ :

Տղրուկ աձեցընելու այլ և այլ հընալքներէն այս մէկը հոս յիշենք, որ արեելեան Հնդկաստան 'ի գործ կ'ածուի :

Տասուերկու առողջ տղրուկ պէտք է փակցունել առողջ մարդու մը . ասոնք կրցածնուն շափ արիւն ծծելէն ետե, կը փրթին . ան ատեն կաւէ մեծ ամանի մը մէջ դնելու է, որ 10 քիլոկրամ կամ  $7\frac{1}{2}$  հոխա ընդունակութիւն ունենայ, և երկու երրորդը ջուր լեցունելու է, մնացածն ալ կաւ՝ եզան աղբով, մոխրով և գարշահոտ ասսայով խառն :

Ամէն բան այսպէս կարգի դնելէն ետե, ամանը պէտք է խփով մը գոցել, նայելով որ խփին ու անօթին մէջ եղած նիւթոց իրարմէ հեռաւորութիւնն ըլլայ իբր 3 բթաշափ : Այս խուփն ալ պէտք է ծեփել հողախառն կովու աղբով և ամիս մը շուքի մէջ թողուլ այն ամանը : Ամսէ մը ետե բանալով՝ մէջը երեսուն խղիկներ կը գտուին, ու 10<sup>էն</sup> 15 տղրուկ կ'ըլլան, զորոնք պէտք է շաքարաջրով լեցուն ամանի մը մէջ դը-

նել ու տասը օր մը թողուլ : Անկէ ետե պէտք է արեամբ սնուցանել զանոնք երկու երեք ամիս, որպէս զի այնչափ մեծնան՝ որ կարող ըլլան գործածուիլ : Իակ այն տասուերկու տղրուկները պէտք է պաղ ջրոյ մէջ դնել ու նորէն այսպէս գործածել :

Մի և նոյն տղրուկները շատ անգամ գործածելու կերպ :

Ա երջերս դիւրին, սակաւածախ ու օգտակար կերպ մը առաջարկուեցաւ մի և նոյն տղրուկները շատ անգամ գործածելու, և Գաղղիոյ կառավարութիւնն ալ Ալճերի այս կերպս բանեցընել կը հրամայէ, և է այս : Տղրուկները արեամբ յագելով փրթենուն պէս, պէտք է ձգել մէկ մաս քացախէ և 8 մաս ջրէ բաղկացած խառնուրդի մը մէջ, որ հարիւրորդ աստիճան ջերմացափին 10 աստիճանէն ինչուան 20 բարեխառնութիւն ունենայ : Տղրուկներն այս խառնուրդին մէջ ընկնենուն պէս կը սկսին տապլտըկիլ և արիւն դուրս տալով կամաց կամաց կենդանութիւննին քիչ մը կը կորսընցընեն : Այն ատեն աս խառնուրդէն հանելու է զանոնք ու բթամատով և ցուցամատով կամացուկ կամացուկ սխմելու է, բայց առանց քարշելու, և այնպէս ծծած արիւնը ինչուան բերանը մղելու է որ դուրս ելլէ : Անկէ ետե պէտք է երկու անգամ հասարակ ջրով լուալ զանոնք և ջրով լեցուն ապակէ կամ հողէ ամանի մը մէջ դնել, բերանն ալ լաթով մը գոցել ու լուսէ և ջերմութենէ զուրկ տեղ մը պահել :

Այս կերպով մի և նոյն տղրուկները հինգ օրէն ետե նորէն կրնան գործածուիլ, և այս գործողութիւնս երկու երեք անգամ ալ կրնայ կրկնուիլ :